

այնպիսի բան ասել տալ Նորան ամուսնալու-
ծութեան մասին, որ հակառակ լինելը Մովսէ-
սի զրած օրէնքին և գատաղարտէին Նորան
իրեւ օրինազանցի: Բայց Փրկիչը նոցա առաջն
է զնում մի շատ աւելի հին, սկզբնական,
զեռ Ազամի և Եւայի օրով հաստատուած
օրէնք, որով ամուսնութիւնն իրեւ անքակ-
տելի կազ է ներկայանում: Եւ պատուիրանի
զէմ ոչինչ չկայ այսակը անշուշտ: Թէ, ի՞նչ
սկզբունք էր քարոզում Փրկիչը հօր և մօր
պատուելու նկատմամբ՝ պարզ արտացոյակել է
Նա մի ուրիշ տեղ (Մարկ. Ե. 9—13), ուր
այդ բարոյական պարտականութիւնը փարփ-
սեցիների հակառակ աւելի բարձր է գատած,
քան որ և է արտաքին նուիրաբերութիւն Աս-
տուծոյ տաճարին: Իսկ երբ Նա իրեւ աստուա-
ծային անկեղի պատղամ է հոչակում այն
պատուէրը, թէ մարդ մինչև իսկ իւր հօրն
ու մօրը պէտք է թողնէ ու ամսւանու ետելց
զնայ, զրանով շեշտում է միայն թէ որչափ
ամուր, որչափ սուրբ և նուիրական է ամուս-
նութեան կապը, որպիսի մեծ պարտականու-
թիւններ է զնում մարդու վերայ՝ պարտա-
կանութիւններ, որոնց առաջ ուրիշները պէտք
է նսեմանան եթէ մինչև իսկ այնպէս կա-
րեր լինեն, ինչպէս է հօր ու մօր պատուե-
լու պարտքը:



ԱՆԳԼԻԱՅ ԶԱՆԱԶԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ. *

Անգլիայ բոլորական եկեղեցին երկու զիխաւոր
բաժանումն ունի: Մին եպիսկոպոսական եկեղեցի:

* Ներկայ համառօս ակնաւիր շնորհակարութեամբ
քննութեցին Մարգուանի բնդորականց զրոցի անկային
ուսուցչափեամբ մեծ պ. Թաթարանից, որ յայսնի է իւր
զմբաղ արկածով և Անգլիայում իւր պատուական կողակցի
մեջ միասին յօդու բշուառ ազգակցաց ցոյց տուած զոր-
ծուենութեամբ: Այժմ նա հայրական ուրբանցի զիկավար
է Խելյունում և խնդրում է մեզ յայսնի, որ ումկանայ
բշուառ հայրականների ուրեմն ուրախութեամբ կրնաւ-
նուեն այդ ուրախութեամբ և անզու: զրոցներուն կանոնա-
տու կրութիւն կամական ապահովութեամբ պահանձն իւրեա-
կանին:

որ անձուկ մաք կոչի Անգլիական եկեղեցի: և
միւսն է Ա.Զ.Ա.Տ. եկեղեցիք կոչուածը: Սոցա Էական
տարբերութիւնը ոչ այնչափ վարդապետական է, որչափ ձեւական: Բայց տարբերութիւնը կառավա-
րութեան հետ ունեցած յարաբերութեան մէջ է, Առաջինը կառավարութեան մէջ է: անկէ նպաստ կառնուու և իր
ներկայացուցիչ եպիսկոպոսունք իրը լորտեր, Ան-
գլիայ Լորտերու ժողովի անդամ են և պետութեան
գործոց կը խառնուին, բայց միւս կողմանէ ալ այս
առաւելութիւնը կը տուեն այնու զի և կառավա-
րութիւն իւր կողմանէ նոցա եկեղեցական գործոց
կը միջամտի: Զոր օրինակ: Եպիսկոպոսունք կառա-
վարութեանէն կանուանուին: Ասիկայ եպիսկոպոսա-
կան կը կոչուի, զի եպիսկոպոսներով կը կառավա-
րուի, որոց զիւին է Քենթըրը պըրիի արքեպիսկոպո-
սը: (Քենթըրը պիորիկ քաղաքը Անգլիայ իշ-
միածին է):

Իսկ ողատ եկեղեցիք կառավարութեան հետ
յարաբերութիւն չունին: ոչ անկէ նպաստ կընդու-
նին, ոչ ալ հրաման: Իրենք իրենց կը բաւեն ի-
րենց բոլոր ծախքեր կամաւոր տրովք կը հոգան և
իրենց եկեղեցականներն իրենք կընտրեն և կարձա-
կին: Ասոնք յընթաց ժամանակաց եպիսկոպոսա-
կան եկեղեցին բաժանեալ են: ի սկզբան հալա-
ծեալ բայց վերջապէս ազատութիւն ստացած են:
Այժմ քաղաքացիական ամէն ազատութիւն ունին,
բաց ի կառավարութեանէ դրամական նպաստ ընդու-
նելէ: Ըսդհանուր առմամբ կրնայ ըսուել թէ ե-
պիսկոպոսական եկեղեցին պահպանողական կուսակ-
ցութեան կը վերաբերի և ազատ եկեղեցիք ալ ա-
զատական կուսակցութեան: թէեւ շատ բացառու-
թիւնք կան: Զոր օրինակ: աղատական կուսակցու-
թեան յայտնի մեծ պետք, Մ. Կլատսման, եպիսկո-
պոսական էր: Սա գրեթէ անբացառիկ է սակայն
որ ազատ եկեղեցիք միշտ ազատական կուսակցու-
թեան յարած են: Ազատ եկեղեցիք ի սկզբան տը-
կար և սակաւաթիւ էին: բայց այժմ Անգլիական
եկեղեցւոյ կը հաւասարին թէ թուով և թէ բա-
րոյական զօրութեամբ: թէեւ հարուստ և ազգեցիք
զասակարգը գեռ անգլիական եկեղեցւոյ կը վերա-
բերի: Խնդիր է սակայն թէ այդ գասակարգը՝ ի
կրօնային զործս զօրութեան նկատելու և թէ տկա-
րութիւն:

Այս երկու եկեղեցեաց ուրիշ կարեոր տար-
բերութիւնք հետեւալքն են: Եպիսկոպոսականք
ծէսեր և արարութեաններ ունին: և այն միա-
կերպ, ամէն եկեղեցեաց պարտաւորիչ, եկեղեցա-
ցան պաշտամունք հանդիսաւոր են: կղերականք և
գոլիք զգնուառեալ և այլն: մինչ ազատ եկեղե-
ցիք ընկալիսալ ծէս կամ արարութեանք չունին:
եկեղեցական պահպանունք պարզ են և ամէն եկե-
ղեցի ազատ է ըստ կամ կատարել. կղերականք

զդեստաւորեալ չեն յեկեղեցւոջ՝ սմանք պարզութեան գրեթե յետին աստիճանին հասած են, որպիսի են Քուէլքըրները որք մինչև իսկ եկեղեցեաց մէջ երգելու հակառակ են, առարկելով որ լուս խորհրդածութիւնը կը խանգարէ, միտքը կը ցրուէ, Քուէլքըրները պաշտօնեալը, քարոզիչ ալ չունին, ամենայն որ ազատ է խօսելու և ազօթելու համկարդալու եկեղեցւոյ մէջ ըստ ազգելոյ հոգւոյն:

Կրօնական կատարեալ ազատութեան շնորհիւ զոր կը վայելէ Անգղիա, Աղատ եկեղեցիք շատ մը ճիշդերու բաժնուած են, որոց զլիաւորներն են չհունեալը.

Մէթոդիստ (methodist) կամ Ակսյական: — Ասոնք ծօն Աէսլէյի հետեղոք են, որ 1739-էն իր ազգու քարոզներով ժողովուրդը արթութեան հըրատիրց: Ասոնք եպիսկոպոս չունին: այլ ընդհանուր քօնքէրէնս մ' ունին բոլոր մէթոդական եկեղեցեաց ներկայացուցիչներէ բազկացեալ, որ տարին անգամ մը գումարուելով բոլոր գործերը կը կարգադրէ և իր որոշմունք օրենքի զօրութիւն ունին: Իւրաքանչիւր տեղական եկեղեցին իր երեցը կամ քարոզիչն ունի, որ կանուանուի այդ եկեղեցւոյ և Քօնքէրէնսի միարան գործակցութեամբ: Քարոզիչ մը, սակայն, միայն Յ տարի կրնայ մնալ տեղ մը, և ամէն երեք տարին փոխաւելու է: Ասոր համար է որ ասոնց մէջ ժողովուրդի և քահանայի կամ առաջնորդի պ'ուղենք չենք ուղերք ի կոիւ ըլլապ, և ժողովուրդը միշտ նոր քարոզիչ կատանէ և նոր բան կը լսէ: Որպէս զի տեղափոխութիւնը դիւրացնեն և ծախըրը քիչցնեն: ամէն եկեղեցւոյ կից առաջնորդան մ' ունին: կահաւորեալ ուր նոր քարոզիչն իւր ընտանիք հօւգոյ կը գետեղուի: Ասոնց մէջ կատարեալ միօրինակութիւն կը տիրէ: և ամէն ինչ մէթոսով կըլլայ: բացառութիւն խիստ քիչ: ասոր համար մէթոստական ըսուած են: Անգղիայ և Ամերիկայի մէթոստականք ի միասին 30 միլիոն կը հաշունեն: Հետեւաբար բողոքական եկեղեցեաց մէջ մեծ տեղ մը կը բռննեն: և Անգլիքական եկեղեցին բազմաթիւ են: որ միայն 14 միլիոն կը հաշուի:

Երիցական (Presbyterian), որ Սկովտոյ եկեղեցին է: մէկն Անգղիոյ մէջ ալ ճիւղ մ' ունին: Ասոնք ալ երիցանց ժողովով (Presbytery) մը կը կառավարուին: բայց իրենց քարոզիչք մնայուն են և իւրաքանչիւր եկեղեցի իրը կընտրէ:

Ժողովական կամ անկախ (Congregational, Independent): — Ասոնք ազատ եկեղեցեաց ամենէն հինն են: Եղիսաբէթ թագուհիոյ մէջ ալ ճիւղ մ' ունին: Ասոնք ալ երիցանց ժողովով (Presbytery) մը կը կառավարուին: բայց իրենց քարոզիչք մնայուն են և իւրաքանչիւր եկեղեցի իրը գործեր և պարտի և կորէ տնօրիննել: Բայց այսմ իւրաքանչիւր քարոզիչ կընտրէ: կը հրատիրէ, կ'արձակէ, ուղածին պէս իւր ելմառացը կը պատրաստէ ելն: Թէեն բոլոր եկեղեցեաց

միութեան ժողով մ' ունին: սակայն լոկ խորհրդակացութիւն մ' է և նորա որոշմունք ստիպողական չեն:

Մկրտական (Baptist): — Ասոնք ըստ ամենայնի ժողովականաց նման են, միայն կը պնդեն որ ամէն ոք ի չափահասութեան և ընկղմամբ մկրտուելու է: մանկամկրտութիւնը կը մերժեն:

Գրկութեան բանակ (Salvation army): — Նորագոյն կրօնական կաղմակերպութիւնն է: Հիմնադիրը Ճէներալ Պութիչ գեռ ողջ է: Այս եկեղեցին կատարեալ բանակի կազմակերպութիւն ունի. իւր զիսաւորն կը կոչուի զօրապետ (general): և այլ ամենայն պաշտօնեալ ք կոչին Գնդապետ: Հազարապետ: Հարիւրապետ ելն: և անդամը՝ զինուոր, աղօթատեկին՝ զօրանոց: Ասոնց մէջ այլ և կին անխտիր պաշտօնեայ կըլլան: Խնչպէս կը տեսուուի՝ ասոնք բոլորովին գործնական մարգիկ են և կրօնը գործնական բան մ' է իրենց համար, Աչ շատ զիտնական: բայց բարեգործութեան բուռն և ունդով ի մարդիկ են: Նոր սկսուած, բայց մեծ քայլեր առած է: Դնդղիոյ մէջ խորապես հաստատուելէն վերջը զրիթէ ամէն երկիր ալ մտած է և յաջողած ամէն տեղ, կըսեն թէ ճէներալ Պութիչ Անգղիոյ թագուհին բանակին բանակին աւելի մեծ բանակի հրամանատար է: Ասոնց նպատակն եղած է եկեղեցի չի յաճախողը: կրօնի քաղցրութիւնը չի ճաշակու ամբոխին մէջ աշխատիլ զանոնք ուղղութեան բիրել: երջանիկ լնել: Այս ուայիկ ժողովրդեան ուշադրութիւնը գրաւելու համար, այլ ամէն եկեղեցիներէ տարբեր ճամբայ և կերպեր ընտրած են: Ազմուկ, ցոյց, և մեծագոյնն երաժշտութիւն: Ուր որ երթան զինուորական երաժշտական խումբը հետեւնին կը տանին: Այս խումբը փող, սրինդ, թմբուկ և զրոշակ ի ձեռին փողցի մը գլուխ կանգնած կ'սկսի նուադածութիւնը և թափօր մը կազմելով կը քաշեն: տեղտեղ կեցած կը կարգան, կ'աղօթեն, կը քարոզեն և փողցի մարգիկը յապաշխարութիւն կը հրատիրեն, և ապա այս մեծ բազմութեամբ կերթան աղօթատեղին (զօրանոց), ուր պաշտամունք նշյն եռանդով փողով և թմբուկ կը կատարուին: Երդարե այսպիսեաւ ստորին գասակարգը իրենց քաշած և մեծագոյն օգտակար եղած են, զոր կընդունին ամէն ոք: մինչև իսկ իրենց կերպերուն չի հաւանողք: Բաց աստի տեսակ տեսակ մարդասիրական: բարեգործական ձեռնարկներ ունին: ապաստանաբան սպասաւորաց: զինեմոլաց: անգործներու ելն ելն, որով օգտակարութեան ահազին շրջան մ' ունին: Ասոնց համար կրօնն հաւատակեաց գումար մը չէ: այլ բարեգործութիւն: Ամէն անդամ զինուոր մ' է և պարտի գործել: կըսուի թէ միակ կրօնական կուսակցութիւնն է որ թուական յառաջազիմութիւն կընէ հակայաբայլ:

Քակյալ (Quaker) կամ քնիկրուրիտն բարկամաց: — Ասիկայ թէեն հին, բայց փաքրիկ եկեղեցի

մ' է. այժմ 16,000 հոգի բաղկացեալ, թէե երբեմն խիստ բազմաթիւ էին. Սակայն թուական տկարութիւնը ներքին զօրութեամբ կը հաւասարակշռն այլու զի գրեթէ բոլոր Քուէյքըններ հարուստ, պատուաւոր, ճարտար ու խելացի անձնաւորութիւններ են: Արօնական վիճարանութեամբ ժամավաճառ ըլլալու տեղ գործած և դիրք դրաւած են: Ցոյցն ու շայլութիւնը կ'ատեն, պարզութիւն կը սիրեն, ժամանակաւ իրենց յատուկ պարզ համազգեստ ունեին, որ այժմ կորսուելու վրայ է: Վառնը իրարու յոդակի չեն գործածեր ։ Քուն կը սեն և ոչ երրէք քուրու: Թագաւորին առջև ալ ելլեն Գուն կը սեն, Իրենց նշանաբանն է մազաղութիւնը և պատերազմի սովոր չափ հակառակ են: Զինուոր չեն գրութիւն և ատոր համար շատ հալածանք քաշած են: Կերեցարութեան, ոգելից լմայելաց հակառակ են: Ժողովրդեան ամէն գասակարգին մէջ յարգելի են: Թուերնին շատցնելու մարդ որսալու փափաք չունին: — Արօնականի գոլովի բոլոր խորհուրդները կը մերժեն. միւս բողոքական եկեղեցեաց Չ խորհուրդներն մկրտութիւնը և հաղորդութիւնն ալ կը մերժեն. թաշակաւոր պաշտօնէութիւն չունին: ամենայն ինչ ձրի է և հոգիցն աղդեցութեամբ մէկը կը քարոզէ: աստօւածարանական ուսուուն և դպրոց ալ չունին Երբ ալոթատեղին հաւաքութիւնն լուս ու մունջ կը նստին խոր լուսութեան և մտածութեան մէջ թաղուած: մինչև որ մէկը հոգիէն դրգեալ բան մը ըստ կամ աղօթէ: Երբեմն առանց մէկը բան մ' ըսելու կ'ելլեն կ'երթան: Երգիշ չունին ոչ ալ դաշնակ իրենց տուշերը:

Ահա ասոնք են աղատ եկեղեցեաց զլխաւոր Ճիւղերը ուրիշ մանր մունք Ճիւղերը: որ շատ են, զանց կը նենք:

Մաս ժամանակներս կարօտութիւն զգացուած է այս զանազան ճիւղերու մէջ աւելի սերտ յարաբերութիւն, և մինչև իսկ միութիւն մը հաստատել, քանի որ վարդապետական մէծ տարբերութիւն չունին: որպէս զի կարենան աւելի զօրեղ աղդեցութիւն մը գործել կրօնական և մինչև իսկ քաղաքական գործոց մէջ Հնդ վեց տարիէ ի վեր սկսուած այդ միութիւն ոյսոր իրագործեալ է ազակի կիրցույց մողով անուամբ:

Պէտք է զիտել որ բազգատմամբ իրենց թուոյն և հարստութեան այս աղատ եկեղեցիք աւելի առատաձեան և գործունեայ են: Իրենց միսինաբական ընկերութեանց ցանցերով պատած են բոլոր չեթանոս աշխարհը, Եպիսկոպոսականք ծանր են և անտարբերութեամբ կը շարժին: մինչ աղատ եկեղեցիք համակիր են ամէն հալածելոց, տառապելոց: Անգլիային Հայուատան դրկուած Նըպատահից մեծագշն մասն անոնցմէ եղած է: Երբ եպիսկոպոսականներէն հաղիւ թէ հոս հոս ձայն

մը կը բարձրանար (թէե պատուաւոր ձայն) անդին աղատ եկեղեցեաց գրեթէ ամեննեքին բարձրածայն բողոքեցին մեզ եղած անիբաւութեանց դէմ: Փրկութեան բանակին իսկ իր ապաստանարան ները բացաւ հայ պանդուխաններուն համար և Քուէքընները յատուկ քօմիթէ մը կազմեցին Հայոց ոգնելու որ գեա կը շարունակէ իր գործ: Ազատ եկեղեցիք իրենց աղմուկով ու բողոքներով ստիպեցին Անգլիականներն ալ Հայոց վրայ խորհիլ խօսիլ և քիչ մ' ալ գործել գոնէ առ ամսթոց: Առանց աղատ եկեղեցեաց հայկական խնդիր նոյն ժողովրդականութիւնը պիտի չունենար Անգլիոյ մէջ ինչ որ ունեցաւ: Եւ սակայն սովորեալ ենք ըսել ի՞նչ օգուտ ունեցաւ այս ամենը:

ՕՅ ԵԿԵՂԵՑԻ ԱԵԲԻ.

ՕՐԹՈԴՈԽԸ ԵԿԵԳԻ.

Թուաստանի մի բանի տեղերից հետաքրքրական անդիկութիւններ են հազորգում այն առաւելութիւնների մասին, որ ներկայացնում են կանանց վանքերը այլ մարգսոց վանքերի հետ համեմատած: Մինչ վերջներս զնալով դատարկուում են և աղքատանուում առաջնաններն ընդհակառակը ծաղկուում են: և վանք մանել ցանկուցների թիւն այնչափ շատէ, որ գժուար է բուրբին աեղ անել: Այդպէս օր, Պաղութայում վերջն ժամանակ եկկու աղատարդոց վանքերը փոխել գարձել են կանանց համար և երրորդը փոխելու վրայ են: Գովում են մի քանի վանքերում տիրող աշխատափառթիւնն ու կարգապահութիւնը: Խուռաց վանքերուում առաջասարակէ կրօնաւորները բաժանուած են լինում մի քանի գունքի որոնք հնագանգորիւն (ուշլյանե) են կոչուում և իւրաքանչիւրը մի որոշ գործ է ունենուում կատարելու: Կանանց մի պատ ծառայում է եկեղեցում՝ երգեցազութեան ընթերցմունքի մասնակցելով կամ մօմ ծախելով և գոնձանահակարամ ժողովիլով: մէւոր պարապում է ձեռ աղործնեկուլ՝ զմխուորայէս սովութել և արծաթաթել առնանագործութեամբ: Երբորդն աշխատաւում է բանջարանացներում կամ պարակչներում և ին: Կուսանցները Խուռատանուում տանը՝ մնացած անդարձ աղջիկներին ի մի ժողովելով գործի և քրիստոնէական կինցազավարութեան վարժեցնելով՝ նպաստում են մասամբ կողմնակի կերպեւ կահանց խնդրի լուժմանը: Այս առավելապէս նկարագրում է Խօսօ Վրեմյա-ի թղթակիցը առնանցանաւոր կուսանցներից մէկը՝ Սէրաֆի-